



सत्यमेव जयते

राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४ महाराष्ट्र अधिनियम संख्या १८, २०२४

दिनांक १०, २०२४

दिनांक १९, २०२४ / १८, १९४६

[पृष्ठ ७, खर्च : ₹ २६.००]

राज्यसभा अधिनियम संख्या २०

महाराष्ट्र अधिनियम संख्या १८

राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४ (राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४) द्वारा संशोधित

राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४

राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४ (राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४) द्वारा संशोधित, राज्यसभा अधिनियम संख्या ११६, २०२४ द्वारा संशोधित अधिनियम संख्या १८, २०२४

L. A. BILL No. XVIII OF 2024.

A BILL

FURTHER TO AMEND CERTAIN TAX LAWS IN OPERATION IN THE STATE OF MAHARASHTRA.

राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४

राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४ (राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४) द्वारा संशोधित, राज्यसभा अधिनियम संख्या ११६, २०२४ द्वारा संशोधित अधिनियम संख्या १८, २०२४

राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४ (राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४) द्वारा संशोधित, राज्यसभा अधिनियम संख्या ११६, २०२४ द्वारा संशोधित अधिनियम संख्या १८, २०२४

राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४

राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४

१. (१) अधिनियम संख्या १८, २०२४ (राज्यसभा अधिनियम संख्या १८, २०२४) द्वारा संशोधित, राज्यसभा अधिनियम संख्या ११६, २०२४ द्वारा संशोधित अधिनियम संख्या १८, २०२४

ԵՄՏՈՂԱՂԻՅՈՒՆ ՊԵՐՈՒՆ ԿՐԵՐՈՒՆ ԻՐԱՆ ԴԵՏԷ, ՎԵՐԵ 9, 2024/ + ԷՖԵՐ 18, ՂԵՅ 1946

(2) Եւե՛ւէ 2, 3 ւ՛ 4 1/ժ, 1/ժ + ԷՆԷՒՅԵՐԷ ԴԵՐԵՕՒՄԷ ՊԵՐՈՒՆ ԵՎԱ յԷ՛Ր ը Եւ ԲԵՏՈՒՆ ԷՆԷՒՅԵՐԷՐԵՆԵՐԷ + ԲԷԻԵԻ ԵՎԱՐԷ + ԷՆԷ Եւ Է՛ 5 1/ժ ՊԵՐՈՒՆ ԴԵՐԵՐԷ, ԴԵՐԵՕՒՄԷ ՊԵՐՈՒՆԸ + ԷՆԵՐԵՎԱՐԷ ԵՎԱԷԻ ԵՕՒԷ + ՂԵ ԷՆԷՒՅԵՐԷՐԵՆԵՐԷ + ԲԷԻԵԻ ԵՎԱՐԷ:

ԵՐԵՐՈՒՆ ԵՆԵ

ԵՄՏՈՂԱՂԻՅՈՒՆ ԷՐՈՒՆ ԿՐԵՐՈՒՆ ԴԵՏՈՒՆ:

ՊԵՐ 1958 ՏԷ
+ ԷՆԷՒՅԵՐԷՐԷ ԿՐԵՐՈՒՆ
60 ԴԵՏՈՒՆ
Եւ Է՛ 39 ՏԵՕ
ՊԵՐՈՒՆԷ:

2. ԵՄՏՈՂԱՂԻՅՈՒՆ ԿՐԵՐՈՒՆ ԿՐԵՐՈՒՆ (ԵՎԵՐԷ ԿՐԵՐՈՒՆ ԿՐԵՐՈՒՆ, “ԿՐԵՐՈՒՆ ԿՐԵՐՈՒՆ” + ՊԵ Եւ Է՛ + ԷՐ) 1958 ՏԷ 60. ԴԵՏՈՒՆ Եւ Է՛ 39 ԵՎԱ (ԷՐՈՒՆ Եւ Է՛ (1) ԵՎԱՐԷ,—

(1) “ Եւ Է՛ 33 ” ԿՐԵ ԵՎԵՐՈՒՆԵՎԱՐԷ, “ Եւ Է՛ 33 ԵՕՒՆ 33+ ” 1/ժ ԵՎԵՐՈՒՆԵՎԱՐԷ ԵՕՒՆԵՎԷ ԵՎԱՐԷ ;

(2) “ ԷՐԷ ԽԷ՛ ԷԱ (ԵՐԷՐՈՒՆ ԵՕՒՆ ԿՐԵՐՈՒՆ + ԷՆԵՐՈՒՆԵՎԱՐԷ ԽԷՐՈՒՆ) + ՊԵ ԵՕՒՆԵՎԱՐԷ ” 1/ժ ԵՎԵՐՈՒՆ ԵՎԱՐԷ ԵՎԱՐԷ ;

(3) ԵՎԱ (ԵՎ) ԵՎԱՐԷ, “ 2 ԵՕՒՆ ԵՕՒՆԵՎԱՐԷ ” ԿՐԵ ԵՎԵՐՈՒՆԵՎԱՐԷ, “ ԽԷՐՈՒՆ Եւ Է՛ ԿՐԵՐՈՒՆ ԿՐԵՐՈՒՆ, 1 ԵՕՒՆ < ԿՐԵ ԵՕՒՆԵՎԱՐԷ + ԷՆԷ + ԽԷ՛ ԿՐԵՐՈՒՆ, 2 ԵՕՒՆ < ԿՐԵ ԵՕՒՆԵՎԱՐԷ ” 1/ժ ԵՎԵՐՈՒՆԵՎԱՐԷ ԵՕՒՆԵՎԱՐԷ:

ՊԵՐ 1958 ՏԷ
+ ԷՆԷՒՅԵՐԷՐԷ ԿՐԵՐՈՒՆ
60 ԴԵՏՈՒՆ Եւ Է՛ Է՛
48 ՏԵՕ ՊԵՐՈՒՆԷ:

3. ԿՐԵՐՈՒՆ ԿՐԵՐՈՒՆ ԴԵՏՈՒՆ Եւ Է՛ 48 ԵՎԱ—

(1) (ԷՐՈՒՆ Եւ Է՛ (1) ԵՎԱՐԷ,—

(ԵՕ) “ ՊԵՐ ԵՎԱՐԷՐԷ ” ԿՐԵ ԵՎԵՐՈՒՆԵՎԱՐԷ, “ ԵՕՒՆ ԵՎԱՐԷ ” 1/ժ ԵՎԵՐՈՒՆԵՎԱՐԷ ԵՕՒՆԵՎԱՐԷ ;

(ԵՎ) (ԿՐԵՐՈՒՆ ԵՎԱՐԷ, “ ՊԵՐ ԵՎԱՐԷՐԷ ” ԿՐԵ ԵՎԵՐՈՒՆԵՎԱՐԷ, “ ԵՕՒՆ ԵՎԱՐԷ ” 1/ժ ԵՎԵՐՈՒՆ ԵՎԱՐԷ ԵՕՒՆԵՎԱՐԷ ;

(2) (ԷՐՈՒՆ Եւ Է՛ (2) ԵՎԱՐԷ, “ ՊԵՐ ԵՎԱՐԷՐԷ ” ԿՐԵ ԵՎԵՐՈՒՆԵՎԱՐԷ, “ ԵՕՒՆ ԵՎԱՐԷ ” 1/ժ ԵՎԵՐՈՒՆ ԵՎԱՐԷ ԵՕՒՆԵՎԱՐԷ ;

(3) (ԷՐՈՒՆ Եւ Է՛ (3) ԵՎԱՐԷ, “ ՊԵՐ ԵՎԱՐԷՐԷ ” ԿՐԵ ԵՎԵՐՈՒՆԵՎԱՐԷ, “ ԵՕՒՆ ԵՎԱՐԷ ” 1/ժ ԵՎԵՐՈՒՆ ԵՎԱՐԷ ԵՕՒՆԵՎԱՐԷ:

ՊԵՐ 1958 ՏԷ
+ ԷՆԷՒՅԵՐԷՐԷ ԿՐԵՐՈՒՆ
60 ԴԵՏՈՒՆ Եւ Է՛ Է՛
50 ՏԵՕ ՊԵՐՈՒՆԷ:

4. ԿՐԵՐՈՒՆ ԿՐԵՐՈՒՆ ԴԵՏՈՒՆ Եւ Է՛ 50 ԵՎԱ (ԷՐՈՒՆ Եւ Է՛ (2) ԵՎԱՐԷ, “ ՊԵՐ ԵՎԱՐԷՐԷ ” 1/ժ ԵՎԵՐՈՒՆ ԵՎԱՐԷ ԵՕՒՆԵՎԱՐԷ ԵՕՒՆԵՎԱՐԷ + ԷՎԱ ԵՎԱՐԷ + ՊԵՐ ԵՎԱՐԷ ԵՕՒՆԵՎԱՐԷ, “ ԵՕՒՆ ԵՎԱՐԷ ” 1/ժ ԵՎԵՐՈՒՆԵՎԱՐԷ ԵՕՒՆԵՎԱՐԷ:

१९५८ चा ६०) आणि महाराष्ट्र राज्य व्यवसाय, व्यापार, आजीविका व नोकऱ्या

१९५८ चा ६०) आणि महाराष्ट्र राज्य व्यवसाय, व्यापार, आजीविका व नोकऱ्या

१९५८ चा ६०) आणि महाराष्ट्र राज्य व्यवसाय, व्यापार, आजीविका व नोकऱ्या

